

քանզի հանց նստեալ էաք ի տանի, որպէս զբու ի յաւերակի, ի յահէ այլաղդացն, որ են սարուճաքն, Աստուած պահէ ի փորձանաց»:

Երկու տեղ գրուած է նաեւ Պետրոս եպիսկոպոսի նզովական յիշատակադրութիւնը:

ԹՈՐԴՈՄ ԱՐՁԵՊԻՍԿՈՊՈՄ ԳՈՒՇԱԿԵԱՆ

(Ճարումակելի):



## ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ

**ԵՐԱՅ ԳԵՂԵՑԻԿ ՀՅԱՄԵՄՍՏՈՒԾԸ ՈՒՐԻԾ  
ՆՄՑՆՈՐԻՆԱԿ ԱՐԵՍՊԵԼՆԵՐՈՒ ՀԵՏ**

Արայ ԳԵՂԵցիկ մինչեւ հիմայ նկատեցինք ինքն իր մէջ իբրեւ առասպել մը, զօր կ'աւանդեն հայ գրաւոր եւ մասսամբ նաեւ ժողովրդական զըսյները: Կ'ենթագրուի նաեւ այս զուտ ազգային հողին վրայ հաւատարիմ մնալով միշտ համեմատական քննութեան, որուն գերագոյն սկզբունքն է՝ անորոշն ու անստոյգը ուրիշ նմանօրինակ երեւոյթներով, գէպքերով եւ պարագաներով լուսաւորել, առանց սակայն արտաքին լոկ պատահական նմանութենէ խաբուելու: Գլցարանական երեւոյթներու հիմնական ազդակները ամեն տեղ եւ նաեւ ամեն ազգի քով առ հասարակ նոյն ըլլալուն՝ երեւոյթներն ալ ի հարկէ իրարու նմանն պէտք է որ ըլլան: Ամենասկզբնական շրջանին այս նմանութեան մէջ տարբերութիւնը կը ծագի սովորաբար կամ միջավայրէն, որ առասպելակազմութեան աւելի կամ քիչ նպաստաւոր կրնայ ըլլալ, կամ իւրաքանչիւր ցեղի ինքնուրոյն խառնուածքէն, նկարագրէն եւ պիտոյքներէն եւ կամ նաեւ քաղաքական զարգացման անհաւասարութենէ: Ասկայն սկզբնական որչափ կը հեռանայ ազգ մը, այնչափ աւելի կը բազմանան փոփոխութեան եւ խաթարման հասրաւորութիւնները: Սերունդները կը փոխուին եւ անոնց հետ նաեւ առասպելներու թարմ եւ անընդմիջական կենսունակութիւններն ու իմաստը, որուն անխուսափելի հետեւութիւնն այն կ'ըլլայ, որ իսկական կը մուցուի կամ անաղարտ չաւանդուիր, առասպելի մը այս կտմ այն տեսագիծը (Մօտին) ուրիշ առասպելներու կը փոխանցուի կամ մինչեւ իսկ կը ձուլուին իրարու հետ առասպելները՝ ծնունդ

տարով երրորդի մը, որ այլ եւս նոր է համեմատաբար թէ նկարագրով եւ թէ բովանդակութեամբ:

Առասպելներու փոխուելուն եւ զարգացման տեսակէտով մէծ նշանակութիւն ունի նաեւ իփիսառութիւնը. եւ այն իբրեւ առաջնակարգ ազգակ: Պատճառը պարզ է, մարդկային քաղաքական եւ քաղաքակրթական կեակին մէջ տուրեւառ ըսուածք՝ իր ամենալայն առումով ազգերու ընդհանուր գործունէութեան շունչն ու հոգին է: Անով կ'ապրի մարդկութիւնը եւ անով ալ կը զարգանայ: Ազգ մը՝ եթէ կ'ազգէ, նաեւ կ'ազգուի, եթէ կու տայ, նաեւ կ'առնու եւ ահա այս յարափի տուրեւառին անդրանիկ ծնաւնդն է փոփոխութիւնը գէպի լաւն, գեղեցիկն ու կատարեալը եւ կամ գէպի անկատարը, սառը բինը եւ այլասերում: Բայց այս փոփոխ ազգեցութիւնը սովորաբար միշտ հաւասար գծերով չընթանար, ուշ թէ կանուխ գերակշռութիւնը կը սկսի մուտ գտնել պատմութեան մէջ եւ այս պարագային քաղաքականորէն եւ քաղաքակրթուրէն տկարը կը ստիպուի տեղի տալ հզօրագունին եւ գերակշռին: Ասկից է որ հին չայաստանի մէջ պարսկական տարրը ամէն տեսակէտով այնշափ մէծ տեղ բոնած է եւ ազգային աստուածները իրենց սարձրութենէն գիւցալներու համեստ աստիճանին խոնարհելով՝ տեղի տուած են Արամազգայ Վահագնի, Սիհրի, Տիւրի եւն, որոնք ամբողջութեամբ պարսկական են: Ազգային առասպելահայեացքներու եւ մասամբ նաեւ աշխարհահայեացքին համար մահացու հարուած էր այս. Վկայ Արայ ԳԵՂԵՑԻԿ, որուն խկական նկարագիրը բոլորովին մժագնած եւ հնութեան եւ մժութեան կեղեւով պատուած է: Համեմատական քննութիւնը միայն կրնայ աւելը գէթ չափով մը շտկել եւ նախնականը գէթ մերձաւոր գծերով մատնանիշընել: Այս պահանջքին կարծեմ ըստ բաւականի գոհացում տուի նախընթաց յօդուածերուս մէջ, որոնց գլխաւորաբար Շամիրամի եւ Արալեզներու գլուխներու մէջ հարցը մասնական՝ այսինքն Արայի առասպելին այս կամ այն տեսագիծը որոշելու վրայ ըլլալուն՝ համեմատութիւններն ալ մասնական միայն կրնային ըլլալ եւ ասոնք իսկ շատ անդամ առնուած այնպիսի առասպելներէ, որոնք իբրեւ ամբողջութիւն, ի հարկէ առ անց հոս ալ գրութիւնս աւելըրդ հարցերով ծանրաբեռնելու:

Այս տեսակէտով նկատողութեան առնուելի առաջն առասպելը՝ թամունուզի առասպելն է, որ՝ գէթ ըստ անուան, ծագմամբ մինչեւ իսկ սումերական է: Թամուզ սեպագիր արձանագրութիւններու մէջ կը գրուի սովորաբար թումուզի, թամուզի, զըր Փր. Դելիչ (Fr. Delitsch) կը ստուգաբանէ իբր որդի կենաց, զւակ եւ կամ աստուածներու որդի, որ միշտ պատանի կը մմայ<sup>1</sup>: Ընդհակառակն Յիմ-մեռնի<sup>2</sup> եւ Ենսենի<sup>3</sup> համաձայն թամուզի կը նշանակէ պարզապէս՝ “Հարազատ տղայ”<sup>4</sup>: Իրօք ալ սեպագիր երգերու մէջ կը նմանցուի տունկի մը (= մոշայ, tamarix), “որ պարտէալ մէջ ջուր բնաւ չէ խմած, որուն պսակը դաշտի վրայ տակաւին ծաղիկ չէ ըրուցուցած”<sup>5</sup>: Թամուզ իր պատանի հասակին մէջ կը մեռնի, անոր համար ալ ամենահին ժամանակներէ ի վեր ողբի առարկայ էր ոչ միայն Խղարի, այլ ամբողջ Միջագետքի մէջ: Այս մասին առաջն ակնարկութեան կը հանդիպիք սեպագիր երգի մը մէջ, ուր բացայայտ կերպով խօսք կ'ըլլայ “Թամուզի ամսուան լցաներու եւ ողբերու”<sup>6</sup>, նկատմամբ: Աստուծոյս պաշտօնը սպրդած մտած էր մինչեւ անգամ Հրէից մէջ, որոնց համար Եղեկիել<sup>7</sup> կ'ըսէ թէ Աստուծոյ տաճարին դէպի հիւսիս նայող դրան առջեւ կիները նստած “ողբային զթամաւզ”<sup>8</sup>: Իսահակ Անտիոքացին իր ժամանակներուն համար կը գրէ. “Կը տեսնք, մեր կողմերը թամուզի մահը կ'ողբան եւ Աստղիկը կը պաշտեն”<sup>9</sup>: Ողբի ժամանակ տիսուր երգեր եւ տաղեր կ'երգեցուէին, երբեմն նաեւ սրինգի ընկերակցութեամբ<sup>10</sup>, թէրեւս անոր համար որ թամուզ նաեւ հովիներու աստուած կը նկատուէր:

Պատմականօրէն այսօր այլեւս ցուցուած պէտք է համարիլ թէ թամուզ նախնաբար բարելական քաղքի մը աստուածն էր եւ որդի էաւ աստուծոյն, որուն համար ալ առ հասարակ ջրոյ եւ բուսականութեան հետ ամենասերտ աղերսի մէջ կը գրուի: Իր պաշտօնը ընդհանրացաւ աւելի յետագայ դարերուն, երբ իր դիցարանական գէմքը մեզի տակաւին անծանօթ պարագաներու բերմամբ սիրոյ եւ մահուան, հետեւաբար նաեւ ողբի տեսագծերով ճոխացուե-

ցաւ: Աիրահարը ապահով Խշդար է (նորագոյն աղբերներու մէջ Շամիրամ՝, Բելիթ): Տակաւին բոլորովին ստոյդ չեն մահուան դիցարանական պարագաները, հնութիւնը այս մասին բացայացութիւն մը չունի, իսկ նորագոյն աղբերներու նայելով՝ վարազէ գիշատուած է որսի ժամանակ կամ իր հակառակորդէն սպաննուած: Ակայն Գիլգամեշի շատ հին եւ նշանաւոր դիցաներգութեան մէջ փոքրիկ հատուած մը կայ, որ մտազրութեան արժանի է թամուզի նաեւ մահուան տեսակէտով: Գիլգամեշը Ուրուգ քաղքին թագաւորն է եւ կը նկարագրուի իբր մարմնեղ, պնդակազմ, հսկայ մարդ մը, որ առիւծներու, հսկայ օձերու, վեշապներու եւ ահաւոր ցուլերու գէմ կը կռուի: Օր մը՝ երբ եղամական քաղքի մը գէմ մղած պատերազմէն յաղթութեամբ իր քաղքաբը կը դառնայ, Արուրու դիցուհին (= Իշգար) իր գեղեցկութենէն եւ զօրութենէն յափրշտակուած՝ երկնքէն կ'իջնայ եւ հրապուրիչ խօսքերով գիւցազնին սէրը կ'ուղէ վաստըկիլ: Բայց Գիլգամեշը կը մերժէ առաջարկը ըսելով. Աիրականներէդ որը միշտ սիրեցիր, հովիներէդ որուն բախուը միշտ լաւ գնաց. ծն անդր, պիտի պատմեմ ես թէ ինչ գդբախտութիւն գուն պատճուեցիր, . . . թամուզի քու երիտասարդ սիրականիդ տարուէ տարի լաց ու ողբ որոշեցիր . . . եւ հիմայ իմ սէրս կ'ուղես վաստըկիլ, զնս ալ անոնց նման կ'ուղես ընել,<sup>11</sup>:

Գիտնականները հսու շատ իրաւամբ անուղղակի ակնարկութիւն մը կը նշանառն թամուզի մահուան նկատմամբ, որ այս պարագային կը սպաննուի. այլ եւս ոչ թէ ուղղակի վարազէ մը, այլ՝ գէթ միջնորդաբար ինքնին իսկ Իշգարէ, ինչպէս աւանդական հայ Արան զինքը սիրող Շամիրամէն: Երգի մը մէջ կ'ըսուի թէ թամուզ լերան մը մէջ փակուած է<sup>2</sup>, թէրեւս ասոր վրայ յեցած գրեսման թամուզ արեգակնային աստուածութիւն մը կը համարի<sup>3</sup>. Նոյն գաղափարէն են նաեւ Sayce<sup>4</sup>, Jastroff<sup>5</sup>, Winkler եւ Jeremias<sup>6</sup>, որոնք լեռ բառով կը հասկընա արեգակնային լեռներ, Յիմ-մեռն եւ բառդիսին ասոր հակառակ նոյնը աւելի “աշխարհալեռ”, = Weltberg իմաստով կը մէկնեն, որուն տակ կը գտնուի ըստ ասուրա-

<sup>1</sup> Հմիտ. Liber Ezeq. ed. Baer, 1884, S. XVII, 1.

<sup>2</sup> Gott Tammuz, S. 704.

<sup>3</sup> KB. VI, 1, S. 560.

<sup>4</sup> Zimmern, Tammuz-Lieder, S. 220.

<sup>5</sup> Zimmern, Gott Tammuz, S. 732.

<sup>6</sup> Եպէկ. 8, 14:

<sup>7</sup> Opp. ed. Bichel, II, S. 210.

<sup>8</sup> Zimmern, Tammuz-Lieder, S. 224.

<sup>1</sup> H. Gressmann, Altorientalische Texte und Bilder, Tübingen, 1911, I, S. 42–43.

<sup>2</sup> Zimmern, Tammuz-Lieder, S. 228.

<sup>3</sup> Theol. Jahresbericht, Bd. XXVII, 1907, S. 34 f.

<sup>4</sup> Hibb. Lect. 1887, S. 221 ff.

<sup>5</sup> Religion of Babylon, S. 547 f.

<sup>6</sup> Հմիտ. Baudissin, Adonis, S. 106.

բարելական մոահայեացքին սանդարամետ, չուզիներու հանգստավայրը. եւ այս պարագային լերան մէջ փակուիլ կրնայ միայն մեռնիլ եւ սանդարամետ իջնալ նշանակել<sup>1</sup>: Խակ Խշդարի սանդարամետ իջնալը ուրիշ նպատակ չուներ, բայց եթէ թամուղ անկից վերստին կենդանիներու աշխարհը բերել անոր յարութիւն տալ: Ի հարկէ Խշդարի սանդարամետ երթալու նուիրուած բարելական գեղեցիկ երգին մէջ՝ վերջին հատուածները կորսուած ըլլալուն, այս մասին որոշ խօսք մը չկայ, սակայն իրաւամբ կ'ենթադրուի, քանի որ Խշդար է ողբացողը եւ ինքն է թամուղի յարութիւն տուողը: Այս կը հաստատուի նաեւ՝ Ցիմմենի նոր գտած բարելական արձանագրութենէն<sup>2</sup>, ուր թամուղի տեղ Բել-Մարդուկ է, որ լերան ետեւ կը փակուի, իր Բելլիս (= Խշդար) կնոջմէ կ'ողբացուի, որ մինչեւ խիս սանդարամետ կ'իջնայ Բել կենանցի աշխարհը բերելու համար: Բելի յարութեան տօնը ինչպէս ուրիշ առթիւ տեսանք, ամենամեծ շքեղութեամբ կը տօնուէր, որմէ անբաժին էին պէսպէս ներկայացումներ եւ ցոյցեր: Թամուղի յարութեան տօն մը որչափ կ'երեւայ, գոյութիւն չէ ունեցած, գէթ տակաւին ցուցուած չէ<sup>3</sup>, ի բաց առնով Որոգինէսի<sup>4</sup> եւ Ա. Յերոնիմոսի վկայութիւնները, որոնք սակայն քանի որ թամուղ եւ Ադոնիս իրարու կը նշնացընեն ինդիրը կը մնայ դարձեալ անսայդ: Ահա Ա. Յերոնիմոսի խօսքը. “Գևափ ըստ Հեթանոսական առասպելին կը պատմուի թէ ամենագեղեցիկ պատահի մը՝ Աստղիկին սիրականը Յունիս ամսուան մէջ սպաննուած եւ յետոյ յարութիւն առած ըլլայ: Յունիս ամսոն ալ անոր անուամբ կը յորդորչեն (= թամուղ) եւ շքեղութեամբ կը տօնեն ամէն տարեգարձին, որ միջոցին կիներէ կ'ողբացուի իբրեւ մեռած եւ յետոյ կը դրուատուի իբրեւ կենդանացած<sup>5</sup>”:

Թամուղի պաշտօնը վաղուց արգէն մուտքած էր նաեւ Խառնանի մէջ, ուր անոր յիշատակը ապահով Քրիստոսէ երքը մինչեւ 11րդ դարը անջնջելի մնացած էր: Այս մասին համեմատաբար աւելի նոր բաւական հետաքրքրական վկայութիւններ ունինք, որոնք մեծ լոյս կը սփոռեն թամուղի առասպելին նախնականին վրայ: Աղե-

<sup>1</sup> Zimmern, Tammuz-Lieder, S. 230, Baudissin, անդ.

<sup>2</sup> Հմին. ՀԱ:

<sup>3</sup> Baudissin, Adonis, S. 125, 134. Zimmern, Gott Tammuz, S. 732.

<sup>4</sup> Migne, SG. 13, Sp. 800.

<sup>5</sup> Explanatio in Ezek, Migne, SL. 25, էջ 85.

քսանդրիոյ Մելքիսեդերու պատրիարքը եւտիքիսս իր Տարեգրոց<sup>1</sup> մէջ կը պատմէ, որ Աբրահամու եւ Արեւելքի թագաւորին ժամանակ, զոր ինքը Կիւրոսի հետ կը նոյնացընէ, թագուհի մը կար Խառնանիլ<sup>2</sup> (= Ազա) անուամբ, որ Սին քահանային կինն էր եւ հիմնադիրը Մծբինի եւ Եգեսիայի. ասիկա խառնանի մէջ մեծ մէջեան մը կանդնեց եւ ուկեկուոք մը, զոր Սին անուանեց: Խառնանի բնակչութիւնը 50 տարւան չափ այս կուռքը պաշտեց: Բայց երբ ասոր վրայ Բաւալշամին Խրագի (= Միջագետք) թագաւորը Մուսուլի թագաւորին Թամինզայի Բելթին<sup>3</sup> կնոջ սիրահարուեցաւ, փախաւ անիկա եւ խառնանի մէջ կրակ ձգեց, այնպէս որ քաղաքը կուռքին եւ մէջեանին հետ այրեցաւ<sup>4</sup>: Այս փոքրիկ հատուածը հետաքրքրական է ոչ միայն թամուղի համար, այլ եւ թէ ինչպէս դիցարանական անձնաւորութիւնները Հայաստանէ դուրս նաեւ այլուր գլխաւորաբար քրիստոնէութենէ ասդին պատմանկանի կը վերածուէին ազգի մը, ինչպէս նաեւ պետութեան մը կամ քաղքի մը հիմնարկութեան եւ բախտին հետ պատճառական աղերսի մէջ գրուելով: Հոս ասուրա-բարելական Սին լուսնոյ նշանաւոր աստուածը պարզ քահանայի մը գերը կը ստանայ, որ սակայն իր Խառնի այսինքն՝ Խշդար կնոջմէ դարձեալ աստուածութեան պաշտօնին կը բարձրացուի: Ասով անուղղակի կերպով կը հաստատուի նաեւ ինչոր պատմութիւնը Սին աստուծոյն խառնանի մէջ հնուց ի վեր վայելած յարգութեան նկատմամբ կը վկայէ: Ասորեստանցինները զայն կ'անուանէին պարզացէս Բել-Խառնանի, որուն՝ մեզի տակաւին անծանօթ պարագաներու մէջ կործանած տաճարը Սաղմանապար (860—825) վերստին շենեց. Ասուրնիրարի եւս կը յիշէ Սին իբրեւ “մեծ տէրը, որ Խառնանի մէջ կը բնակի<sup>5</sup>”: Բել-Շամին փիւնիկեան երկնքի գերագոյն աստուածն է, որ հատուածիս մէջ բարելոն կը փոխագրուի, ուսկից Մուսուլի, այսինքն՝ Կինուէի Թամինզ թագաւորին Բելթին (= Բելեղ, Եղլուց) կնոջ կը սիրահարուի: Այս սիրահարութեան հե-

<sup>1</sup> Ed. Chwolson, Ssabier II, S. 507. Հմին. Խառն ZDMG. 1912, S. 171—172.

<sup>2</sup> Բնագիրը Խայաբար, գրի ըստ Բառուդիսինի սրբագրութեան, ZDMG. 1912, էջ 171:

<sup>3</sup> Բնագրին մէջ երկու անուններն ալ գրուած են Երևան, զորինք Բառ գիսին շատ իրաւամբ Կուղեկունիք և Ջառան եւ Բլուն կուրա:

<sup>4</sup> Peiser, Mitteilungen der Vorderasiat. Gesellsch. 1898, S. 231. ZDMG. 1912, S. 174.

տեւանքը կ'ըլլայ անշուշտ մ՛ամուզի սպարնումը, որուն մասին սակայն բնագիրը կը լուէ:

Նոյն զըոյցը քիչ մը տարբերութեամբ ունի նաեւ՝ մերձաւորապէս 6 րդ դարուն գրուած ասուրական հանձարանը<sup>1</sup>, որ այսպէս կը սկսի. “Եւ բալթին մ՛ամուզի տրուեցաւ, եւ որովհետեւ բէլ-շեմին բալթին կը սիրէր, թամուզ փախսաւ անկից (այսինքն՝ բէլ-շեմինէն), իսկ բալթին կրակ տուաւ խառանի եւ զայն այրեց: Եւ Արեգույի 50 րդ տարին Ներբովդ գահ ելաւ եւ շենց Մծբին եւ Եգեսիա: Եւ Խառան, որ Եգեսիա է, Խառանիղի Սին անունով լերան քարհանյային կնոջ պարիսպներովը պատեց եւ խառանացները Սինի կուռք մը կանդնեցին եւ սկսան զայն պաշտելը: Հոս փախողը թամուզ է, գերերու այս շրջումը արտասովոր երեւոյթ մը չէ առասպելագիտութեան մէջ: Խառանի թամուզը մասին փոքրիկ հատուած մ'եւս կայ Էն-Կետիմի Գիշրիսդի մէջ, որ դժբախտաբար շատ մուլթ է եւ մեկնութեան կարօտ. “Խառանացիներու աստուածութիւններուն կը վերաբերին. աստուածներու Տէրը, ապա Մարս իբր չար ոդի, Բնէլ՝ լուրջ ծերունին, Գոսոր (Միսոր?) ամենակատարեալ դպիրը, Քոշտիր՝ ընտրեալ ծերունին, Հողմոյ թեւերով դիցուհին Առառաջ Ֆորբի գուստարը, այսինքն աղքատութեան կամ ամլութեան գուստարը, որմէ ասոնք յառաջ եկած են. պարսկական Հիման (Չուկն, կամ Հեսոաք կամ Հարիբ) մայրն է, որ 6 գեւ ունէր, որոնց հետ ծովու եզերը պտտելու սովոր էր, Արու Ռում: “Թելի տիրուհին, որ մ՛ամուրա (կարդա թամուզա) ընդունեցաւ? Արու, Տէրն է, իսկ բալթի դիցուհին: Իսկ ինչ որ Թելի տիրուհին կը հայի, անոր պահպանութեան տակ էին սուրբ այծերը, զորոնք ծախել արգիլուած էր եւ կը գործածուէին զօշի, բայց յղի կիները չեին զօշեր եւ ոչ իսկ անոնց կը մերձենա ին՝<sup>2</sup>: Էն-Կետիմ հոս երկու դիցուհի կը զանազանէ, որոնցմէ մին պարզապէս թելի տիրուհին (= تل آر) անուամբ կ'որակէ: Բառու դիսինի համաձայն թէլ Խառանի մէջ կամ մօտ նուիրական տեղ մ'ըլլալու է, ուր կը պաշտուէր նաեւ Աին<sup>3</sup>: Բելթի դիցուհոյն հետ նուիրական այծերու յիշատակութիւնն ալ հնութենէ մնացած թանկագին նշխարք մըն է: Այծը թամուզի նուիրական անասունն էր, որ եւ թամուզի ուղղուած մոգական երդմանածեւի մը մէջ յայտնա-

պէս կը յիշուի<sup>4</sup>. ուրիշ տեղ երդի մը մէջ թամուզի կրսուիլը պատճառ կը նկատուի ոչխարներու եւ այծերու հիւանդութեան<sup>5</sup>: Էն-Կետիմի հատուածին մեզի համար թերեւս ամենէն հետաքրքրականը, բայց եւ դժուարալոյծը Արու անունն է, զօր բառդիսին Ճարահատ մեկնելէ կը հրաժարի<sup>6</sup> եւ տակաւին ոչ ոք լուրջ փորձ մ'ըրած է գրական լուծման մը գալու համար: Չեմ գիտեր թէ կարելի՞ է արդեօք զայն համեմատութեան գնել Արուրու՝ Խցարի ուրիշ մէկ անուան հետ իբրեւ նոյնին արական ձեւը. Սումերերէնի տեղեակ չըլլալու՝ լեզուական կոռուան մը չունիմ եւ ոչ ալ պատմական: Հաւանօրէն ասուրաբաւրական Այլու<sup>7</sup> (Արև կամ Յարս) ամսուան (= Մարտ - Ապրիլ) հետ կապ մը չունի: Բայց նոյնը կարելի չէ ըսել Հարու (= Հաւան) անուան մասին, որ եգիպտական մէ հենագրութեան մէջ Պաղեստինի համար կը գործածուէր<sup>8</sup>, իսկ Պաղումեան շրջանին ամբողջ Ասորիքի անունն էր<sup>9</sup>: Ասոնք ի հարկէ լոկ կարելիութիւններ են, որոնց աւելի կամ նուազ հաւանականութիւնը կախում ունի անդրագոյն ուրիշ փաստերէ, զորոնք դժբախտաբար տակաւին չունինք: Այսպիսի կարելիութիւն մըն է նաեւ մեր Արայ անունը, որ սակայն շատ անհաւանական է ներկայ պարագային, նկատելով Արայի համապատասխան մ՛ամուզին միեւնոյն թէլթիին հետ յիշատակութիւնը: Եթէ մինչեւ անգամ ուր = Արու մեր Արայի հետ նոյն ըլլար — լեզուագիտօրէն խօսելով Արայ սեմական բերնի մէջ ուրի փոխուիլը անկարելի չէ — այն ատեն պիտի ըսէինք թէ թամուզի քով հայկ. Արան եւս Խառանի պանթէնին մէջ առնուած էր, այս պարագային անշուշտ հայ գաղութի մը ազդեցութեան շնորհիւ: Արդեօք չէ կարելի Արու համեմատել բարելական Ռուայի (= Արրա) հետ, որ արձանագրութիւններու մէջ կը յիշուի իսում անունով դիցաղնի մը հետ. Ռուա կ'անուանուի աստուածներու դիցաղն, որ Անուէն իշխանութիւն առնով ամեն կողմ կ'ասպատակէ եւ կ'աւերէ: Տեղ մը կ'ըսուի<sup>10</sup>. “Ո՛վ հերոս, թողուցիր գուն քաղաքը եւ շան կերպարանքով մտար պալատը, հա-

<sup>1</sup> Zimmern, Gott Tammuz, S. 728.

<sup>2</sup> Zimmern, Tammuzlieder, S. 207.

<sup>3</sup> ZDMG. անդ 182.

<sup>4</sup> Winkel H., Altorientalische Untersuchungen, Leipzig 1901, S. 385.

<sup>5</sup> M. Max Müller, Asien und Europa, Leipzig 1893, S. 144 ff.

<sup>6</sup> անդ S. 150.

<sup>7</sup> Gressmann, անդ, 71—72.

<sup>8</sup> Հրամ. Bezold, Թրգմ. էջ 37:

<sup>9</sup> Chwolson, Ssabier II, S. 40.

<sup>10</sup> ZDMG. 1912, S. 186.

զիւ թէ զքեղ տեսան զինուորները, զէնքերը իրենց ձեռքէն ինկան<sup>1</sup>: Դժբախտաբար լւուա իր նկարագրով այնշափ արիւնուուշտ է, կատաղի եւ շար, որ դժուար է որ եւ է օրոշ բան ըսել:

Թամուզի տեղ Փինիկեցիները կը պաշտէին Ալոնիս, որ յունական ձեւն (<sup>2</sup>Ածառու) է փինիկեան եւ երայական լուս = Աղոն անուան եւ կը նշանակէ Տէր: Յաները անուանս ծանօթացած ըլլալու են Կիպրոս, ուր վաղուց ամենամեծ յարգութիւն կը վայելէր Ագոնիսի սիրահարը Բաալաթ, որուն հետ վերջէն միացաւ յունական Ափրոդիտէ սիրոյ դիցուհին: Կիպրոսի յունական գաղթականները Ագոն հաւանօրէն լուս = Ագոնի (<sup>3</sup>= Տէր իմ) ձեւով կը լսէին եւ այնպէս ալ իրենց լեզուին փոխեցին: Զարմանալի է որ Ագոնիս իրերեւ որոշ աստուածութեան մը անուն փինիկեան աղբիւներու անծանօթ է բոլորովին, զայն կը գործածէն Երայեցիներու պէս իրերւ վերագիր կամ կցուած ուրիշ անուններու. այսպէս Դավան Շռան Շռան = Տեառն Կսմունի, Բրելան Շռան = Տեառն իրոյ Մելքարտի: Մարդու անուն են Դավան = Ագոնէսմուն այսինքն՝ Տէր է Կսմուն կամ Հայան = Ագոնաբալ՝ Տէր է Բաալ<sup>4</sup>. Ամառնայի Նամակներու մէջ ալ թագաւոր մը կը յիշուի <sup>5</sup> Ագոննան, անուամբ, որ ապահով ինդրոյ նիւթ անուան հետ կապ ունի<sup>6</sup>:

Ամենանշանաւոր պաշտօնատեղին էր Բիբրուս, որուն մասին առաջին յիշատակութիւն կ'ընէ Ստրաբոն<sup>7</sup> զայն անուաննելով լուս է ու առ Դավանու քաղաքս ամենաչին ժամանակներէն արդէն երեւելի էր իրերեւ Բաալաթ-Բելթիսի պաշտօնատեղի եւ իրերեւ այսպիսի շատ անգամ կը յիշուի Նաեւ սեպագիր արձանագրութիւններու մէջ: Ագոնիս կը պաշտօւէր նաեւ Ափագայ, Անտիք, Կիպրոս եւ ասոնց ազգեցութեամբ նաեւ Ամենափ եւ Արգոս: Առաջին անգամ առասպելս քիչ թէ շատ ամբողջութեամբ աւանդողը Ապողուորոս<sup>8</sup> է, որ սակայն քիչ մը շատ յունական զոյն տուած է առասպելին: Երեւոյթ մը, որ դժբախտաբար յոյն մատենագիրներու քով անսովոր բան մը չէ: Արդ ըստ Ապողուորոսի Ափրոցիտէ բարկացած ըլլալով Զմիւնայի վրայ՝ զանիկա իր իսկ թէսա հօր հետ կատարուելիք անորէն գործի մը կը մղէ: Բայց երբ յետոյ հայրը իր գուստը կը ճանչնայ, զայրացած սրով կը սկսի Հալածել դուստրը, որ Ճարահամատ աստուածնե-

րու օգնութեան կը դիմէ եւ աստուածները զինքը մրտենոյ ծառի կը փոխեն: Տան ամիս վերջը ծառը ճեղքուելով՝ Ագոնիս կը ծնանի: Ափրոդիտէ տղուն գեղեցկութենէն յափշտակուած, զայն մստուկի մը մեջ կը ծածկէ եւ յետոյ միւս աստուածներէն ծածուկ Պերսեփոնէի ինսամբին կը յանձնէ վերջն վերստին իրեն յանձնելու պայմանաւ: Սակայն սանդարամետի դիցուհին, ալ տղուն գեղեցկութենէն կը յափշտակուի եւ չ'ուշեր այլ եւս կեանքի աշխարհք զրկել եւ ասով կուի կը ծագի երկու դիցուհիներուն մէջ: Զիւս կը ստիպուի միջամտել եւ կ'որոշէ որ Ագոնիս տարւոյն երեք քառորդը Պերսեփոնէի քով կենայ եւ մէկ քառորդն ալ Ափրոդիտէի քով, բայց իրականին Ագոնիս երեք քառորդ Ափրոդիտէի քով կ'անցընէ եւ միայն մէկ քառորդ սանդարամետ: Ամենէն վերջն Արտեմիսի գրգռելովը որսի ժամանակ վարազէ մը կը սպաննուի: Ըստ Հիւգինոսի<sup>9</sup> Զմիւնան հօրմէ չի հալածուիր, այլ իր իսկ ամօթէն անտառ կը քաշուի, ուր Ափրոդիտէ իրեն կարեկցելով, զինքը մրտենի ծառի մը կը փոխէ եւ երբ հայրը սանդիտակցաբար օր մը ծառուին մերձենալով զայն սրով կը ճեղքէ, Ագոնիս կը ծնանի:

Ագոնիս առ Հասարակ կը նկարագրուի իրերեւ արտաքոյ կարգի գեղեցիկ պատանի մը, որ որսորդութեամբ եւ հոգուութեամբ կը պարապի<sup>10</sup>: Ըստ Ընդհանուր ըմբոնման վարազ Ագոնիսի գէմ գրգռողը ոչ թէ Արտեմիս, այլ Արէս է, որ չի կրնար տանիլ, որ Ագոնիս իրերեւ աւելի գեղեցիկ երիտասարդ մը Ափրոդիտէն սիրուի. Ըստ ուրիշ տարբերակի մը վարազը ինքն իսկ Արէս է, որ վարազի կերպարանքով Ագոնիս կը սպաննէ<sup>11</sup>: Որշափի ինծի ծանօթ է անգամ մըն ալ Ապողոն կը յիշուի իրերեւ Ագոնիսի սպաննող<sup>12</sup>: Մահուան տեղը կը համարուին Լիրանանի լեռները, որոնց մօտերը գտնուող գետ մըն ալ Ագոնիս կ'անուանուէր ըստ Հուկիանոսի, որ կ'աւանդէ թէ Բիբրոսի քովին անցնող այս Ագոնիս գետը ամէն տարի Ագոնիսի մահուան տարեգարձին ատենաները Կարմիրի զարնող գոյն մը կ'առնուր<sup>13</sup>, որ ի հարկէ ժողովրդենէ այնպէս մը կը մեկնուէր, որ պէս թէ գետը Ագոնիսի արեամբ ներկուած ըլլ-

<sup>1</sup> Huginus, Fab. 58 և 161.

<sup>2</sup> Teocrit, 1, 109. Damaseenus Vita Barlaam in Boissonade Aneet. Gr. 4, 143. Հման. Դաւիթ Greve, De Adonide, էջ 11.

<sup>3</sup> Schol. Theocrit. 1, 3 և 47. Jul. Firmicus de error, prof. rel. 9.

<sup>4</sup> Serv. z. Verg. Ecl. 10, 18.

<sup>5</sup> De dea Syria, 8.

<sup>1</sup> Baudissin, Adonis, S. 66.

<sup>2</sup> Knudtzon, Θεο. 75, 25; 148, 18.

<sup>3</sup> Strab. 1, XVI, 2, 18, C. 755.

<sup>4</sup> Apolod. 3, 14, 3.

լայ: Ագոնիսի եղերական վախճանը առիթ առն-  
լով ժողովրդական հնարամիտ երեւակայութիւնը  
գեղեցիկ աւանդութիւն մըն ալ մեղի թողուցած  
է, որուն համաձայն նախնաբար միայն սպիտակ  
վարդ կար, բայց երբ Ափոնիսէ Ագոնիս վա-  
րազի ձեռքէն ազատելու համար հապճեպով ա-  
նոր օգնութեան կը փութար, ոտքը վարդենոյ  
մը փշերուն զարկաւ եւ վիրաւորուելով իր ա-  
րեամբ ներկեց վարդենին, որ այնուհետեւ սկսաւ  
այլ եւս կարմիր վարդ տալ:

Ագոնիսի մահուան սգահանդէմները, որոնց  
հաստատութիւնը Ափոնիսէի կը վերագրուի,  
շատ նշանաւոր էին թէ Աթէնքի եւ թէ մանաւանդ  
Քիբլոսի եւ Պաղոմմանց շըջանին նաեւ Աղեքսան-  
դրիայի մէջ: Քիբլոսի մէջ օր. համար Ագոնիսի  
պատկերը կը ներկայացընէին մեռելի մը կեր-  
պարանքով, զոր թափորաբար եւ բարձրաձայն  
ողերով, որոնցմէ անբաժին էր սրինգի ընկե-  
րակցութիւնը եւ եղերամայր կիներու կուրճքե-  
րու զարնելը, կը տանէին կը թաղէին պատրաս-  
տուած գերեզմանին մէջ, բայց որչափ կ'երեւայ  
պատկերը յաջորդ օրը դարձեալ դուրս կը հա-  
նէին՝ ըսելով թէ Ագոնիսի յարութիւն առած է:  
Գէթ Փիւնիկէի մէջ յարութեան առած է:  
Գէթ Փիւնիկէի մէջ յարութիւն հան-  
դիսութիւն մը չկար<sup>1</sup>. նոյնը տեսանք նաեւ Թա-  
մուզի առասպելին մէջ: Բայց թէ որ ամսուան մէջ  
կը կատարուէր Ագոնիսի սգահանդէսը, տակաւին  
որոշ չէ: Անոնք, որ երկու, այսինքն՝ յարութեան  
եւ մահուան տօն կ'ընդունին<sup>2</sup>, առաջինը կը  
դնեն զարնան սկիզբները, իսկ երկրորդը՝ աշ-  
նան. Բառոդիսին ասոր հակառակ ընդունելով  
միայն սգահանդէսը իրեւ տօն՝ քանի որ յոյն  
մատենագիրներէն հակառակը ստուգապէս կա-  
րելի չէ եղանակացընել, ժամանակը կը միտի գնե-  
րու աւելի ամառը Յունիս-Յուլիս ամիսներու  
միջոցին<sup>3</sup>: Ըստ իրեն Ագոնիս գարնան բուսակա-  
նութիւնը կը ներկայացընէ, որ ամսոր կը  
մեռնի<sup>4</sup>: Որ է ըսել Բառոդիսին կ'ընդունի որ  
Ագոնիս գարնանային աստուածութիւն մըն էր, որ  
սակայն միայն մէկ անգամ հանդիսական պաշ-  
տօնի մը առարկայ կ'ըլլար եւ այն՝ ամառը մա-  
հուան առիթով: Լագրանժ<sup>5</sup> չ'ընդունիր ոչ մէկը  
եւ ոչ ալ միւսը՝ ի հարկէ նկատելով ինդիրը  
աւելի սեմական աղբիւրներու տեսակէտով, որոնք

այս մասին բոլորովին կը լուեն: Խնդրոյն ամբողջ  
գժուարութիւնը գլխաւորաբար անկից է, որ  
Ագոնիսի պաշտօնը կանուխէն մուտ գտած ըլլա-  
լուն նաեւ Յունաստան՝ յօյն եւ անոնց հետեւու-  
թեամբ նաեւ հովվայեցի մատենագիրները յու-  
նական հողի վրայ զարգացած եւ չափով մը նաեւ  
փոխուած առասպէլը կ'աւանդէն եւ մինչեւ իսկ  
լուկիանոս, որ աւելի տեղականը կ'ուզէ աւան-  
դել, զերծ չէ բոլորովին յունական աղդեցու-  
թենէ: Այսպիսի պարագաներու մէջ բնական է  
իսկականը գտնել գժուար է: Այսօր եւ ոչ իսկ  
ստոյդ է թէ Ագոնիս իր բուն իսկ հայրենիքի այս-  
նիքն՝ Փիւնիկէի մէջ ինչ անուամբ կը պաշտուէր:  
Իրեն գրացի Խարայէլացիներուն ծանօթ էր Թա-  
մուզ անուամբ, Արամացիներու քով նոյնպէս. եւ  
մարդ կը փորձուի մինչեւ իսկ կարծելու թէ  
թերեւս Փիւնիկէի մէջ ալ նոյն անուամբ ծանօթ  
էր՝ գէթ յետագայ դարերուն: Զայս կարծես  
կ'ուզէ հաստատել նաեւ Որոգինէս եւ հաւանո-  
րէն նաեւ Ա. Յերանիմաս. Բառուդիսինի ըսածը թէ  
Ագոնիս առաջին անգամ Թամուզի հետ նոյնա-  
ցընողը Որոգինէս է, իմ կարծիքովս պէտք չէ այն-  
պէս հասկընալ, որպէս թէ Ագոնիս ժողովրդեան  
նոյն անուամբ ծանօթ ըլլարով հանդերձ՝ Որո-  
գինէս ըստ կամի նոյնացուցեր է զայս Թամուզի  
հետ: Դրական փաստ կը պակսի այսպիսի բան մը  
հաստատելու համար: Մանաւանդ թէ շատ հա-  
ւանական է որ Թամուզի պաշտօնը Որոգինէսի  
ատեն արգէն բաւական ընդհանրացած էր նաեւ  
Փիւնիկէի մէջ: Այս կ'երեւայ նաեւ Կեղծ-Մե-  
լիտոսի եւ Ասորի թէոդորոս Բար Կոնիի հա-  
տուածներէն, որոնց մէջ Փիւնիկէան աստուածը  
Ագոնիսի տեղ յայտնապէս Թամուզ կ'անուա-  
նուի: «Փիւնիկէցիները, կ'ըսէ Մելիտոս, կը պաշ-  
տէին բելթի կիպրոսի թագուհին, վասն զի կը  
սիրէր նա Թամուզ, որ Փիւնիկէի Կուտար  
թագաւորին որդին էր: Եւ Բելթի թողով իր  
թագաւորութիւնը, եկաւ բնակեցաւ գերազ ա-  
նունով Փիւնիկէան բերդի մը մէջ: Եւ որով-  
հետեւ Թամուզին յառաջ Աբէս սիրած էր եւ  
անոր հետ շնութիւն ըրած եւ իր Հեփեստոս ա-  
մուսինը իմանալով, անոր գէմ սաստիկ գրգռուած,  
որ մը Աիբանանի լերան վրայ սպաննեց զթա-  
մուզ վայրի խող որսալու միջոցին: Այս օրէն ի  
վեր բելթի գերազի մէջ կը բնակէր եւ մեռաւ  
Ափակայի մէջ, ուր թաղուած էր նաեւ Թա-  
մուզ<sup>6</sup>։ Բար Կոնիի համաձայն Թամուզ հովիւ-  
մին էր եւ կը սիրէր կին մը, որ իր գեղեցկու-  
թեամբ նշանաւոր էր: Այս կինը Կիպրոսէն էր

<sup>1</sup> Lagrange, Régions sémitiques, p. 303. Բաս-  
diissin, Adonis, S. 133.

<sup>2</sup> Greve, De Adonide, S. 45. Kämmerl, Hera-  
eleotica, S. 19. Roscher, Adonis, I, 70—74.

<sup>3</sup> Ա. Ա. 124:

<sup>4</sup> Ա. Ա. 169.

<sup>5</sup> Religions sémitiques, p. 307, 378.

<sup>6</sup> Corpus Apolog. Ed. Otto IX, S. 504.

Եւ կը կոչուէր բալզի (իմա՞ բալթի): Հայրը չերակղէս, մայրը Առնիս եւ ամուսինը չեփեստոս: Բալթիթամուզի իր սիրականին հետ փախաւ Լիւրանանի լեռները: Անիկա իր անկարգ կեանքին համար կը կոչուէր նաեւ նվթրու (= Խշար) իր հօր կողմանէ: Հեփեստոս իր ամուսինը՝ սկսաւ զինքը և իբանանի լերան վրայ հալածել, որուն վրայ թամուզ իր դիմաց ելլելով զինքն սպանեց, սակայն թամուզ ալ մեռաւ վարազէ մը գիշատուած: Իսկ բալթի մեռաւ թամուզի սէրէն, անոր դիակին վրայ զգացած ցաւին չդիմանալով: Երբ հայրը իր դստեր մահը լսեց, սգահանդէս մը կազմեց թամուզ ամսուան մէջ, որ միջոցին նաեւ թամուզի ծնողքը կ'ողբային իրենց զաւակը<sup>1</sup> ո:

Ագոնիսի առասպելին լաւ հասկացողութեան համար կարեւոր է նաեւ գիտնալ, որ Փիւնիկեցիները մեռնող եւ յարութիւն առնող ուրիշ աստուած մ'եւս ունէին, զօր Էսմուն (= ՄԱՆ) կ'անուանէին: Անուանս կը հանդիպինք առաջին անգամ Ասորդանի Տիւրոսի բաաղ թագաւորին հետ գրած դաշնիքին մէջ: Յետոյ Սիդոնի քով գտնուած արձանագրութեան մը մէջ, ուր տեղոյն թագաւորը բողաշտարտ կ'ըսէ թէ ստաճարս շինեցի իմ աստուծոյս Էսմունի համար (ՄԱՆ ԽԱՆ<sup>2</sup>): Կիպրոսի մէջ ալ գտնուած են արձանագրութիւններ Էսմուն եւ ՄԵԼքարտ անուններով կամ այսպէս... ՌԼ ՄԱՆ ԽԱՆ, այսինքն՝ “իմ աստուծոյս Էսմունի ՄԵԼՔ...”, արձանագրութեան մնացած մասը կորսուած է<sup>3</sup>: Կան նաեւ այս ձեռով յատուկ անուններ Էսմունագործն, կամ “Ագոն-Էսմուն”: Աստուծոյս նկարագրի մասին ասդին անդին ցիր եւ ցան ակնարկութիւններ չեն պակիր, բայց ես կը բաւականամ ատանց մէջէն ամէնէն կարեւորը յառաջ բերելով, որ է Փոտի նշանաւոր գործին մէջ պահուած դամասկիսի փոքրիկ մէկ հատուածը<sup>4</sup>, որ իր համառօտութեան մէջ շատ պայծառ կերպով կը բացատրէ Էսմունի էռութիւնը: Դամասկիս բերիւտոսի Ասկլեպիս Էսմունի հետ կը նոյնացընէ, վերջինս անուաններով նաեւ Փիւնիկեցիներու Սադիւկո թագաւորին որդին: “ԳԵՂԵցիկ երիտասարդ մըն է Էսմուն, զոր աստուածներու մայրը Աստրոնէ տեսնելով, կը սիրահարուի անոր: Էսմուն փախչելու ատեն կացինով մը ինք

զինք կ'անդամատէ եւ կը մեռնի, բայց դիցուհին կենսատու զերմութեամբը դարձեալ կը կենդանանայ եւ աստուածութեան կը բարձրացուի եւ Փիւնիկեցիներէն Էսմունոս կ'անուանուի”:

Սարդինիայի մէջ երեքլեզուեան հին արձանագրութիւն մը գտնուած է, որուն մէջ նոյնապէս Ասկլեպիս Էսմունի հետ կը նոյնացուի: Aesculapio Merre, Առջևուած Ազրոյ եւ ՂԱՆ համար ՄԱՆ = Լատոն Լեսմուն Մարէ, այսինքն՝ ՏԵԱՆ Էսմունի ՄԵՐԷ: Իսկ Ասդարտի Էսմունի հետ ունեցած սիրային յարաբերութեան մասին ամէնէն նկարագրականն է թերեւս կարգեգոնի մէջ գտնուած արձանագրութիւն մը, ուր երկու անուններն ալ իրարու հետ բոլորովին միացուած են: Էսմունի ներքինացումը ադգիսեան է իր նկարագրով եւ արգէն Դամասկիսի աւանդածը իր բովանդակութեամբը Ագոնիսի եւ Կիւրեղեայի առասպելին շատ կը նմանի, որ մտադրութեան արժանի կէտ մըն է:

Դիւսոյ (Dusaud) գաղղիացի գիտնականը<sup>1</sup>, բարտըն ամերիկացին<sup>2</sup> եւ ուրիշներ այն կարծիքէն են թէ Էսմուն անունը նաեւ Բիբլոսի աստուծոյն անունն էր, որուն “Ագոն” (= ՏԵՐ) վերադիրը ՅԱՆ Երանեցի յատուկ անուան վերածած են. Հետեւարար ըստ այն գիտնականներուն Էսմունէն զատ Ագոնիս անուամբ առանձին աստուածութիւն մը գոյութիւն չունէր Փիւնիկէի մէջ: Այս կարծիքին հակառակ է ՀՆՈՒԹԵԱՆ լնդհանուր կարծիքը եւ նորերս նաեւ բառութիսին<sup>3</sup>, որ հետեւեալ փաստերն յառաջ կը բերէ յիշեալ գիտնականներու նոր տեսութեան գէմ: Կախ թէ Ագոնիս երբեք բժշկական աստուածութիւն չէ նկատուած եւ անոր համար Ասկլեպիսի հետ չէ միացուած: Երկրորդ՝ եթէ Ագոնիս նոյն ըլլար Էսմունի հետ, անկարելի է, որ ՅԱՆ բառուն բողոքովին անձ անօթ ըլլար եւ կամ գէմ անգամ մը Բիւրոսի արձանագրութիւններու մէջ չէ չունիչուէր: Երրորդ՝ Ագոնիս ներկայացուած է միշտ իբրեւ գեղեցիկ պատանի մը՝ մինչեւ անգամ տղայ, մինչդեռ Էսմուն կը մտածուէր աւելի երիտասարդ եւ երբեմն նաեւ այնպիսի հերոս մը, որ տիտաններու գէմ քաջութեամբ կը կռուի: Այս փաստերը ստուգիւ արհամար հելի չեն, մանաւանդ առաջինը. Էսմուն ոչ միայն ինկը յարութիւն կ'առնու, այլ եւ յարութիւն

<sup>1</sup> Corpus script. christ. orient. Scriptores Syri. Textus S. Secunda, t. LV, S. 312. ՀԱՅԱՍՏԱՆ ԶԴՄԳ. 1912, էջ 177.

<sup>2</sup> Baudissin, անդ, 212.

<sup>3</sup> CIS 16<sup>b</sup>, 23, 24.

<sup>4</sup> Photius, Bibliotheca, Migne SG. 103, Sp. 1304.

<sup>1</sup> Revue de l'Ecole d'Anthropologie, XIV, p. 111, Journal des Savants, 1907, p. 46.

<sup>2</sup> Journal of the American Oriental Society, XXI, 2, p. 188.

<sup>3</sup> Ասդ, S. 345-347.

կու տայ, կ'առողջացընէ, վերջապէս բժիշկ է եւ իբրեւ այսպիսի ալ օգնութեան կը կոչուէր: Իրեն նուիրական կենդանիներն էին օձն ու շունը, ինչպէս վերը արդէն տեսանք: Բայց քանի որ ստոյդ է թէ Ագոնիս նախնաբար վիրակիր էր աստուածութեան մը, որուն անունը հնութիւնը չ'աւանդեր եւ կը պաշտուէր Բիւբլոսի մէջ եւ միւս կողմանէ փիւնիկէի քաղաքներու մէջ նոյնին համապատասխան էսմիւն անունով աստուածութիւն մ'եւս կը պաշտուէր, Բառուդիսին ստիպուած կ'ընդունի, որ երկուքին հիմն ալ նախնաբար մէկ աստուածութիւն եղած ըլլալու է, որ յետոյ զանազան քաղաքներու մէջ զանազան զարդացումներու ենթարկուած է: Հոս կ'արժէ յիշել նաեւ Մելքարտ, որ մասնաւորապէս Տիւրոսի յարութեան աստուածն էր եւ տօնը կը տօնուէր Փետրուարի եւ Մարտի միջոցին:

Քաղաքական պարագաներու բերմամբ, որոնց մեծապէս նպաստած է նաեւ փիւնիկէի աշխարհագրական դիրքը, Ագոնիսի եւ եգիպտական Ոսիրիսի առասպելին միջեւ՝ որչափ կ'երեւայ ներքին տուրեւառ մը տեղի ունեցած եւ ասով ժամանակի ընթացքին ամենասերտ աղերս մը ստեղծուած է երկուքին միջեւ: Այն աստիճանի, որ Պղուտարբոս, բայց աւելի որոշ կերպով Ստեփանոս Բիւզանդացին երկուքը իրարու հետ կը միացընեն, ուսկից ոմանք<sup>1</sup> մոլորելով՝ Ագոնիսի առասպելը Ոսիրիսի առասպելին մէկ ընդօրինակութիւնը համարեցան: Այս ի հարկէ սխալ է, աղեցութիւնը երկակողմանի է, բայց աւելի Ագոնիսէն քան Ոսիրիսէն: Պատճառը յայտնի է. Ոսիրիսի առասպելը իր ներկայ ծեւին մէջ համեմատաբար նոր է: Գիտնականներ իսկ եղան, որոնք Յովսէփ Գեղեցիկ Ոսիրիսի եւ անոր կինը Ասանեթ Իսիսի հետ կը նոյնացընեն<sup>2</sup>: Հին մատենագիրներէն առասպելիս վրայ ընդարձակօրէն գրողը գարձեալ դիսոր է. Ոսիրիս յունական ձեւն է եղիպտ. Ուսիրիսի անուան, ինչպէս նաեւ Իսիսի նախնականն է Ռւսիդ. Երկուքն ալ՝ քոյր եւ եղբայր իրարու հետ ամուսնալով՝ կ'իշխնեն եգիպտոսի վրայ ամենամեծ յաջողութեամբ եւ փառով: Ոսիրիս Նեղոս կը կանոնաւորէ ջրանցքներ եւ թումբեր շինելով, մշակութիւնը կը զարդացընէ, ինչպէս նաեւ ժողովրդեան ընկերային կեանքը՝ օրէկըներու պահպանութեան վրայ հսկե-

լով, բայց միւս կողմանէ նաեւ երաժեշտութեան եւ գիտութեան զարդացման ամեն գիւղութիւն ընծայելով: Աեթ այս ամէն եղածներուն վրայ նախանձելով՝ օր մը դաւադրութեամբ Ոսիրիս ևնջյքի կը հրաւիրէ եւ հոն զինքը կը բռնէ, կը փակէ մնտուէի մը մէջ եւ նեղոս կը նետէ: Ասոր վրայ Խսիս ձայն բարձրացուցած՝ կ'ողբայ իր սիրելին եւ կը սկսի անոր գիւղակը փնտուել: Փիւնիկեան Բիւբլոս հասած միջոցին՝ հոս կը գտնէ մնտուէ եւ երբ իր Հորոս տղուն կ'երթայ, Աեթ Ոսիրիսի գիւղակը գտնելով՝ կտոր կտոր ըրած՝ կը նետէ նեղոս: Խսիս լացով եւ ողբով քովէ քով կը բերէ այս կտորները. չի կրնար միայն ծննդականը գտնել, զոր ձուկ մը կլած է եղեր: Այս գժուարին գործին մէջ իրեն կ'օգնէր շուն մը, այսինքն՝ Անուրիս, որ Թոտ լրսնոյ աստուծոյն հետ մանուան աստուած կը նկատուէր եւ պաշտօնն էր հակել մեռելներու թաղման վրայ եւ նոգիները սանդարակեալ առաջնորդել: Առասպելը իր շարունակութեան մէջ կ'ըսէ որ Ոսիրիս օր մը իր Հորոտոյն երեւնալով՝ զանիկա կը յորդորէ իր մահուան փէժը առնուլ Սեթէն: Հորոս քանի մը ձակասներու մէջ Սեթի շարաշը կը յաղթէ եւ դէպի Ասիայի կողմերը կը վանտէ: Ոսիրիս յարութիւն կ'առնու եւ կ'իշխէ սանդարամետի վրայ:

Ծատ հետաքրքրական է, ինչ որ Պղուտարբոս<sup>1</sup> Ոսիրիսի գագաղին մասին կը պատմէ. այս գագտողը ըստ պատմագրին Բիւբլոսի Խսիսին շանաւոր տաճարին մէջն էր՝ պատուած հաւամրգենոյ մը բունով, զոր Խսիս ինը անձամբ կտրած եւ Բիւբլոցիներու պարգեւ ըրած էր. կտաւէ զգեստ մը կը կրէր վրան եւ գիւղի մը պէս զմուռսով օծուած էր: Բիւբլոսի Խսիսը Բաւալուիս է, Ոսիրիս ալ Ագոնիս, բայց ծառով մը պատուած գագաղը, այսինքն՝ գագաղ մը՝ որ ծառի մը վրայ կը հանգչի, գժուարաւ թէ Կարելի ըլլայ առանց եգիպտական ազդեցութեան մտածել. վասն զի Ոսիրիսի գերեզմանը ծառի մը հետ աղերսի մէջ գնելը շատ հին է<sup>2</sup>: Երկու երկիրներու միջեւ դիցաբանական այս տուր եւ առը հաւանօրէն ամենէն աւելի Պաղումեան շրջանին տեղի ունեցած է: Յայտնի է թէ Ագոնիսի համար պաղոմեան թագաւորներու հրամանաւ մեծամեծ հանդիսութիւններ կ'ըլլային Աղեքսանդրիայի մէջ զարմանալի չէ ուրեմն, եթէ նոյն պատիւները վայելէին նաեւ Խսիս եւ Ոսի-

<sup>1</sup> Selden, De Dis Syrorum II, S. 260. Hug, Untersuchungen, S. 82.

<sup>2</sup> Freiherr A. von O., Joseph von Ägypten und Aseneth, Regensburg 1918. — Dr. Seitz, մանի. Կոյնի վրայ Fels 1918, Nr. 1, 26.

<sup>1</sup> De Iside et Osiride 15, 16.

<sup>2</sup> Schäfer G., Das Osirisgräb von Abydos und der Baum "pk̄n", AZ. XLI, 1904, S. 107 և ու. — Baudissin, անդ, S. 174.

րիս ինքնին իսկ Ադոնիսի հայրենիքի մէջ։ Այս փոփոխ աղդեցութեան սկզբնաւորութիւնը անշոշտ աւելի կանուխ է քան որ կը կարծենք։ Նկատելու ենք որ երկու երկիրներն ալ ամենահին ժամանակներէ ի վեր քաղաքականորէն սերտիւ կապուած էին իրարու հետ։ Պաղեստին եւ Փիւնիկէ Եգիպտոսի համար աշխարհագրորէն եւ ռազմագիտօրէն այն կամուրջներն էին, որոնց վրայէն Փարաւոնները իրենց աղդեցութիւնը յառաջակողմեան Ասիոյ նաեւ միւս երկիրներու վրայ տարածելու կաշխատէին։ Էլ Ամառնայինամակները, որոնք Բաբելոնի, Ասորեստանի, Միտանիի, Արզաւայի, Ալաշիայի եւ Հատոտի թագաւորներուն Փարաւոններու հետ ունեցած թղթակցութիւններն են՝ գրուած ասուրաբարելական սեպագրութեամբ եւ միծ մասով նաեւ նոյն լեզուաւ, պատմական անգին գանձեր են այս տեսակէտով։ Մեր ինդրոյն համար ամէնէն նշանակալիցը Տուշրատայի Ամենովիին Գ. ին գրած մէկ նամակն է, ուսկից կը տեսնուի, որ Ամենովիիս ծանր հիւանդ ըլլալուն Տուշրատային կը ինդրէ, որ Սինուէի Խշդար դիցուհին իրեն խաւրէ զինքը առողջացնելու համար։ Տուշրատայ յանձն կ'առնու, աւելցնելով սա խօսքերը։ “Այսպէս կ'ըսէ Նինուէի Խշդարը, բոլոր երկիրներու տիրուհին։ “Եգիպտոս, այն երկիրը, զօր կը սիրեմ, կ'ուզեմ երթալ. անգամ մ'եւս կ'ուզեմ երթալ”։ Ահա ես առաքեցի զինքը եւ եկաւ ինքը։ Ահա հօրս ատենն ալ. . տիրուհին այն երկիրը գացած էր. . . Եղբայրս (Փարաւոն) թոնդ զինքը պատուէ եւ ուրախութեամբ դարձեալ ետք դարձնէ եւ անալ դառնայ”։ Այս դիցաբանորէն շատ կարեւոր հատուածը ի հարկէ դրական փաստ մը չ'ընձեռեր մեզի Ասիրիսի եւ Խսիսի արտաքուստ կրած աղդեցութիւններու նկատմամբ, բայց գէթ անողջակի եւ այն՝ զօրաւոր փաստ է, որով ըստ մասին կը պարզուի նաեւ այն տակաւին մութ մացած հարցը թէ ինչպէս եւ ինչ պարագաներու տակ Խսիս, որ Եգիպտական Հաթոր դիցուհոյն տեղը բռնած է, Խշդարի եւ Բաալտիսի տեսագծերով ճոխացուած է այն աստիճանի, որ Եգիպտական շատ քիչ բան մնացած է վրան։ Զարմանալի է, որ մինչեւ անգամ Հաթոր ինչ ինչ Եգիպտական արձանագրութիւններու մէջ կ'անուանուի Տիկին Խաղաղութեան, Տիկին Կուպի կամ Կուպետի, այսինքն՝ Գերալիիոնի<sup>2</sup>։

Ասիրիսի դագաղը կրող ծառին զգեստաւորումը, զօր Պղուտաբառու կը յանձն դէմ, ի չոռմ, նիւթուած նենգութեանց երեսէն։

Ճին մէջ, իմ կարծիքովս ոչ ասորական ծագում ունի եւ ոչ ալ արաբական ինչպէս բառութիսին կը կարծէ<sup>1</sup>, այլ փոքրասիական է եւ ինչպէս նաեւ Ասիրիսի ծննդականին չգտնուիլը, կապ ունի հաւանարէն Արդիսի առասպելին հետ, որուն վրայ յետոյ պիտի խօսիմ։

ԴՊԾ. չ. Ա. ՄԱՏԻԿԵԱՆ



## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՏԻԳՐԱՆ Բ.

Ե. Ի.

ՀՅՑ-ԼՈՒԿՈՒԼԵԱՆ ՊԱՏԵՐԵՑՄԱՆԵՐԸ

### ՀԱՏՈՒԱԾ Գ.

681 ՊԱՏԵՐԵՑՄԱՆ ՏԱՐԻ

### Գլուխ Չ.

Պատրաստութիւնը երկու թշնամի բանակերու, և արշականք Հսկույլոսի դէպի հայկական բարձրագահուած։

(Եարտանակութիւնն)

Յ.

Դժուարութիւնը կուկուլոսի, իւր անձին դէմ, ի չոռմ, նիւթուած նենգութեանց երեսէն։

Այս նոր յարձակման պատրաստութեան համար, ինչպէս նաեւ իւր բանակին անօրացած շաբերը զօրացընելու դիտաւորութեամբ, Հրաման լըկեց Լուկուլոս իւր տեղակալին՝ Սոռնատիսի, որուն, ինչպէս ծանօթ է, յանձն եղած էր 6000 հոգւով Պոնտոսը պահպանել, իւր զօրագունդովը շուտափոյթ ընդհանուր բանակատեղին շտապել, եւ գլխաւոր բանակին զիւնուորական գործողութեանցը մասնակցիլ։ Լուկուլոս կարող էր այսպիսի կարգադրութիւն մ'ընել վասն զի նա բնականաբար վտահ էր, որ իրաց ներկայ վիճակին մէջ Հայք՝ իրենց մա-

<sup>1</sup> Knudtzon, III, Nr. 6, Taf. 23, S. 179—181.

<sup>2</sup> W. M. Müller, Asien, S. 313—314.

Ա. Ա. Պ., S. 175.